

ԾԱՂԻԿ

ՅԱԲԱԹԱՑԵՐԹ

Ազգայիշ, Քաղաքական, Գրական, Գիտական Եւայլն :

در علیه ده سلطان حامنه
۱۴ نومرو لی بندادیان کتبخانه سنه

« زاغیک »

غزه مسی اداره سنه

ԺՐԴ Տարի, Թիվ

ՀՅԱԲԱՑ

12/24 Յուլիս 1897

ԾԱՂԻԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ

Կը հրատարակուի այս օրէն սկսեալ Պաղտառ-
լան զրատան կողմէ :

Նոր խմբագրութեամբ,

Նոր ուղղութեամբ,

Նոր մատուկարարութեամբ :

Ամէն կանխահոգ միջոցներ ձեռք առնուած են
հրատարակութիւնը անընդհատ շարունակելու համար :

Խմբագրութիւնը ստանձնած է հանրածանօթ եր-
գիծաբան Յ. Մ. Հաճեան Էֆէնտի, որուն յօդուած-
ները թերթին մէջ կարեւոր աել մը պիտի զրաւեն
այսուհետեւ :

Պարունակութիւնը պիտի ըլլայ ազգային, բա-
ղաբական, զրական, եւն, եւն :

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՌԻՆ

Յակոբ Էֆ. Հաճեան, որ տեղական կենաքէ
հրահանգիչ ու հրազդարիչ վէպեր զրելու մասնագի-
տութիւնն ունի, Ծաղիկի ներկայ շրջանին մէջ պիտի
հրատարակէ իր Փարուսեալ Կոտակը » անուն վէպը՝
այնքան ախորժելի, հետաքրքրաշարժ եւ բարոյալից :

ՊԱՅՄԱՆՔ

ԲՈՅԱՇՈՐԴԱԳՐԵՐՆ Ե

Տարեկան Պոլոյ հմք. 40, Գաւառաց հմք. 50 դահ.
Վեցամսեայ » » 25, » » 30 »

1 թերթը 30 փարա

Նոր բաժանորդագրութիւնը թիւի վրայ ըլլալով՝
տարեկան բաժանորդագինը վճարովները պիտի ստա-
նան 52 թիւ Ծաղիկի, եւ որ եւ է կերպով վես-
տելու տեղի չունին : Այս պարագային որ մեր կամ-

քէն անկախ պատճառներով արգելքի մը հանդիպի
Ծաղիկի նոր հրատարակութիւնը, Պաղտառլան
գրասունը յանձն կ'առնէ վճարել հասուցանել բա-
ժանորդաց պահանջները :

Բաժանորդը, թէ վեցամսեայ եւ թէ տարեկան,
իրաւոնք պիտի ունենան ձրի ստանալու երբ ներ-
կայացնեն Պաղտառլան Գրատան ընկալագիրը՝

100 ԱՅՅԵՑՈՄՍ

Եւս քարտի վրայ եւ ճաշակաւոր տպագրութեամբ :

☞ Բաժանորդագրութեան վերաբերեալ ա-
մէն ընկալագիր պէտք է կրէ Պաղտառլան Գրա-
տան կնիք :

Անուն որ կը կամ պիտի ստանձնել Ծաղիկի
Գործակութեան, որ համին մեզ իմացնել իրենց
հուանութեանը Ամեն թործակալ որ 5 բաժանորդ կը
զանէ, Ճայ բարութեալ Ծաղիկի ամբողջ շրջանին
թիւերը :

Տաս բաժանորդ գրնոյլը նուէր կը ստանայ Պաղ-
տառլան հրատարակութիւններէն 40 դրշի. արժէ-
քով զիրք :

Հասցե

Ծաղիկի վերաբերեալ ամէն ինչ պէտք է ուղ-
ղել Պաղտառլան Գրատունը, Սուլթան Համամ 14:

ԶԵԿՈՅՑ

ԾԱՂԻԿԻ ներկայ շրջանը և է առնչութիւն չու-
նի նախորդին հետ :

Ուստի չենք ստանձներ նախորդ շրջանին բա-
ժանորդներու պահանջները վճարել, եւ անոնք որ
կ'ու զեն նորէն բաժանորդ ըլլայ Ծաղիկին, պարտին
ներկայ շրջանի այս Ա. թիւէն վճարել :

ԽԱՌՆ ՆԻՒԹԵՐ

Հեռաւոր գարերէ ի վեր երկրիս երեսն այնքան խառնաշփոթ վիճակ մը , մարդկան եւ իրաց այնքան տարօրինակ տեսիլ մը պարզած չ'էր թերեւս , ո'րքան քանի մը տարիներէ եւ մանաւանդ քիչ մը ժամանակէ հետէ : Սշխարհ ամբողջ , մարդիկ ու տարերք , կը շարունակեն աւերիչ գործունէութիւն մը տարածել ամէն կողմ :

Յորմէ հետէ պատերազմի փողը հնչեց Զինաստանի , Կոնֆուկիոսի երկրին մէջ , արձագանքը՝ հասաւ մինչեւ Ա.քրիկէի խորերը , մինչեւ Եւրոպա : Գաղթականացման քաղաքականութիւնն իտալիան մլեց դէպ ի Հապէշաստան ուր , վայրենի համարուած ժողովուրդ մը անակընկալ դասեր տուաւ զեղարուեստասէր Եւրոպացւոց : Միեւնոյն ժամանակ , խրոսու Սպանիացին կը մաքառէր , ինչպէս կը մաքառի տակաւին , Քուտայի բնակչաց դէմ : Արիւնառուշտ կրիւներ , քաջազործութեան հրաշալիքներ տեղի կ'ունենան , անհամար քաջ մարդիկներ կը մահանան : Կը թուի որ , պատերազմի ծարաւը տարափոխիկէ : Բէրիքէսի հայրենակիցք , եւս առանց ամենափոքր զաս մը քաղելու անցած իրողութիւններէն , կը յանզըգնին յ'ասպարէչ կոչել բարեկամ մեծազօր տէրութիւն մը : Այս ձեռնարկին ելքը կ'ըլլայ մահ ու աւեր , յիսոյ յուսահատ ու անստոյդ կացութիւն մը :

Նոր աշխարհն՝ այս միջոցներուն՝ հանդարտութեան մէջ կը յարատենէր : Բայց կերեւայ որ այն ալ ընդ հուպ պիտի համակուի ոչնչացման ոգւով , որովհետեւ հետագրական լուրի մը համեմատ , Ուրուկուայի եւ Արժանաթիւնի հանրապետութիւնք մեծ պատրաստութիւններ կը տեսնեն զիրար բզկտելու :

Եւ այս ամենն կը կատարուի , ինչպէս որ մեծ աէրութիւնք ամեն առթիւ կը հաւասարն , առանց ամենառոյցն վեսա մը պատճառելու խաղաղութեան որ ամրապինդ կը պահուի , ամէն ժամանակէ աւելի հաստատ հիմերու վրայ հանգչած . . . :

Մինչ այսպէս մարզիկ որոշած են զիրար չը հասկնալ , մինչ միւս կողմէն ժանախտն ու հնաւախտը ժամանակ չեն տար Քարոնի որ իւր զլուսը քերէ : տարերք ալ կատաղի պատերազմ կը հրատարակեն մարդուն դէմ : Կրակը հարիւրաւոր էակներ կ'ածիացնէ : ջուրը՝ ամբողջ աւաններ ու զիւղեր կը քանդէ , օրերով անօթութեան կը զատապարտէ բազմաթիւ տարաբազդ արարածներ : Դաշտերը զետացած են , զետերը ծով գարձած : մարդկային մարմիններ կը լողան ջուրին վրայ . կատարեալ ջրհեղեղ մը , անողոք պատուհաս մը :

Եւ ո' զիտէ թէ ապագայն զետ ինչ արհաւիրք կը պատրաստէ մարդկութեան :

Ապաշխարեցէ՞ք զի մերձեալ է արքայութիւնն երկնից :

* * *

Հակառակ այս զէպքերու , Թրանստ մեծ ողեւորութեամբ յառաջ կը տանի 1900 ի տիեզերական արտեստահանդէսին պատրաստութիւնները : Արուեստահանդէսին Գամը կազմելու սահմանուած գործը , ինչպէս կ'ըսեն Ֆրանսացիք , այսինքն ամենէն ուշագրաւ կամ վիթխա-

րի առարկայն կամ շէնքը , որոշուած չ'է տակուին : 1889 ի արուեստահանդէսին «Գամն» էր կյֆէլի աշտարակը որոյ մասին և . Թողոթոյ հետեւեալը գրած է ժամանակին :

«Սամաց ամենագոյզն ովէտք մը զդացուելու , մինչեւ իսկ առանց պէտքի պէս բան մը մէջ աեղ ըլլալու , ընկերութիւն մը կ'կազմուի , անազին դրամազլուն մը կ'սարապղուի , մարդիկ աշխատութեան կ'սկսին շինութեան հաշխներ ծզելու , յատակածեւեր գծելու . համար . միլիոնաւոր օրերու աշխատութիւն եւ միլիոնաւոր քիւկրամ երկաթ կը գործածուին աշտարակի մը շինութիւնն երբ այս աշտարակը կ'աւարտի , միլիոնաւոր անձեր պարտականութիւնն կը համարին այս աշտարակին զագախն ելնել . . . , քանի մը վայրկեան մնալ հոն , սահելով կամ սովալով վար իջնալ ամկէ , եւ այս վերելքներու յանախութիւնով մորդոց մաքին վրայ այս աշտարակին զործած ապաւորութիւնն է , ուրիշ աեղեր աւելի բարձր աշտարակներ կանոնելու փափագն ու որոշումը : »

Ապահովապէս , այս աշտարակաշխնութիւնը Թողոթոյի Ջիզերուն կը դպչի : Իւր բազմաթիւ գրուածներու մէջ առթիթ չը փափցընէր այս գործին վրայ յարձակելու նոյն ուժգնութեամբ որով կը ձագիէ ընկերական կարգն ու կանոնը , ամէն բանի մէջ աշխարհին այժմեայ դրութիւնն ու սովորութիւնները : Մեծ յուեանս մ'է Թողոթոյ . միանգամայն բնութեան ջերմեսանդ պաշտող աւ բնակունութիւնը ներման զիրմ սպաշտական մը , ասոր համար ամեն ինչ հակառակ տեսակէտ մը կը զիտէր , նման ժան ժուռ սոյն սոյին որ կը փափազէր իւր սկզբնուկան վիճակին վերագրձնել մարդկութիւնը , բարուց ապակամութեան պատճառ համարելով արուեստներն ու զիտութիւնը : Երեւելի հիմանի երազախոյներ երկուքն ալ , բնութիւնն ու ճըշմարտին սիրով առօրուած , յափշտակուած մտքեր որք սակայն , հակառակ իրենց նորանշան սկզբանց մեծ ազգեցութիւն մը կ'ունենան իրենց ժամանակին ու միջազգայրին վրայ . որովհետեւ իրենց ըսածներն , իրենց համոզումն որքան ալ անդորրազգիկ՝ բայց վերջապէս հրապուրիչ ճշմարտութիւններ կը պարունակին :

Արդ՝ ինչպէս որ Ռուսօ չը կարողացաւ արդիկել արուեստներու ու զիտութեան յառաջազիմութիւնը , նոյն պէս ալ կոմս Թողոթոյ չը յաջողեցու եւ կեցնել ֆրանսացինները , Եյֆէլի աշտարակաշխնութիւնն աւելի մեծ գործերու ձեռնարկելէ : Այս Կոմս , ինչ որ ալ զրես , աշխարհ պիտի շարունակիէ ընթանալ իւր սովորական ճամշուն վրայ . Ֆրանսաա կամ ուրիշ ազգեր պիտի շարունակեն իրենց խուզարկութիւնն երկրիս եւ երկնից վրայ . Ժողովուրդը պիտի պատերազմին միշտ , հակառակ այն գալափարներուն զորս յայնած ունիս ևմի՛ կալ հակառակ չարինա պատճենին պատռուելին վրայ յօրինած գրքովդ , եւ ե՛ս կո՛մս , առ ոչինչ զրելով ալքոնոլի եւ ծխախոսի զործածութեան զէմ լսածներդ , երկու զաւածի օղի պիտի խմեմ նորին , այս երեկոյ , այս գաւաթներուն ընկերու տաշտուական սիկար մը . . . :

* * *

Ներելի ըլլայ թերեւս փարիկ յօրիելիկ կոչել այն օրերն ուր մարդիկ սովորութիւն ունին տարին անդամ մը

տօնելու մարդու մը , զէսպի մը յիշատակը : Քիչ օրեր կան , յորելիկներ ունեցանք մենք ալ : Պարոնեանի մահառան տարեգարձն անձայն ու լրոիկ անցաւ , ինչպէս ամէն տարի : Միայն , իւր ասպամողը գնահատողներէն մին , թերթի մը մէջ քանի մը տողեր նուիրեց անոր յիշատակին . անոր մահուան վիցամեակին առթիւ : Պարոնեանի կենապիրներն ալ մուացած չ'են , ազգն ալ , իւր որբոց համար հանգանակալութեան մը ձեռնարկը յլացողք ալ , Տնտեսական խորհուրդն ալ , առ որ վերջէն յանձնուեցաւ հանգանակութեան զործին քննութիւնը : Փափաքելի էր որ կամ այդ հանգանակութիւնն իրագործուէր , կամ ի պաշտօնէ եւ հրապարոկաւ ծանուցուէր թէ այդ ձեռնարկը արդիւնք մը չէ ունեցած : Պարոնեանի , որբոց պաշտապաններուն եւ ճշմարտութիւնը յարգողներու իրաւունքն է պահանջել զրայ :

Մեր երկրորդ « յորելեակին » էր մեր մի տարեգարձն որ նոյնպէս մոռցուած անցաւ :

Տարիներով այդ « յորելիկ » ը կատարեցինք , եւ հրամակ տւելի բանաւոր է թերեւու անզիտակից ուրախութեան արտայայտութիւններէ ես կենալ անյարմար զրութեան մը նկատմամբ :

Ս. 8. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

ՍԱՆՏԸԲ ՊՈՒՐՆՈՒ

Չեմ յիշեր որ թուականին , սակայն շատ լաւ կը յիշեմ որ Մեռելոցի երկուշաբթի օր մըն էր , եէնի գառույի թաղը գացի . . . զերեզմանոց չի հասկցուի , թէեւ տարբերութիւն մը չունի յաւիտենից հանգանակուան վայրէ մը . այսու համուկրծ ժամանակու ամիրաներու բնակավայր մ'էր այս արուարձանը որ այսօր նախոկին եէնի զարուէն իրր յիշատակ նշանախոց մ'անդամ մնացած չէ : Արդ ինչպէս ըսինք , մեռելոցի երկուշաբթի օր մը եէնի գարու գացինք . եւ աօնի առթիւ զպրոցը դոց ըլլալուն , փոխանակ թաղին համալսարանն այցելելու ուղղակի Սանտրք պուրնու գացի :

Այս տեղի խանութները քով քովի տասներկու հատ հն , ճիշդ առաքելոց թուոյն համապատասխան . որոց տանեացն տիրաւչար կղմինարներուն վրայի մշտագալար սէղերն , Աղամ նախանօր անդրանիկ վարուցանէն մնացած ըլլալ կը թուին , որոնք , իրենց ցօղունին վրայ յարաւեւ կը չորսան ու կը ծլին :

Սանտրք պուրնուի խանութներն տարիին ինն ամիսը ճանուրատիւնն կ'ընեն , իսկ երեք ամիսը մտրուրութիւն :

Սմէն խանութիւն իւր պաշտամն ունի , եւ այս քայլքայուն պատշամներուն անկերպարան թէնիքները , տէր վկայ յիշատակութեան արժանի հն . ստուգապէս կրնանք ըսել թէ , կարկտանք , այս զուրջի կառներէ ձեռակերտուած թէնիքներէն ծագում առած է :

Այսու համուկրծ , յիրաւի պանչելի աեւարան ունի այս վայրը , մանաւանդ այս եղանակին որ Ռօասութոյի հոչակաւոր ճմերտուկին եւ սեխին միակ վաճառատեղին է :

Սմէն օր , կէս օրէն սկսեալ խանութներուն առջին

վերէն վար՝ կանոնաւորապէս , մէզէներու ցուցահանդէս կը բացուի . այսպէս որ օղի չը խմողն անգամ , այս բազմատեսակ մէզէներէն հրապուրուելով , անկարելի է որ քանի մը հատ օղի չը խմէ : Եւ կան բազմաթիւ անտեսադէտ յաճախորդներ , որոնք քառասուն բարայի չի մը օղի բերել կուտան ու մէզէով կուշտ ու կուռ փորերնին կը կշտացնեն , այս աստիճան , որ ալ հարկ չի մնար գիշերուան ճաշ :

Ահա մենք ալ այս խանութներէ միոյն պատշգամին երթալով հազլու թէ սեղանի մը առջին նստանք , երկու մագուր հագուրած պարոններ գանձանակ մը գնելով սեղանին վրայ , մին փաղաքուշ ձայնով մը ըսաւ :

— Աղքատախնամին զանձանակն է . . . :

Տասնոց մը ձգեցի , չորհակալ եմ մը առի , մեկնեցան , եւ հազիւ թէ սիկառ մը պլորել կը պատրաստուէի , ուրիշ գանձանակ մը գրուեցաւ սեղանին վրայ :

— Տիվրիկի աղքատիկ գպրոցին զանձանակն է :

Այս աղքատիկ գպրոցն ալ հարստացնելու յաւակնութեամբ տամանոցիկ մ'ալ ասոր առւնիք . այս միջոցին Տիվրիկի գանձանակութիւնն ուսին վրայէն ուրիշ գանձանակ մ'ալ իշաւ սեղանիս վրայ :

— Թօ՛փ գաբու Պայրամ բաշայի գպրոցին զանձանակն է :

— Մենք հոն զպրոց ունի՞նք :

— Չունինք ամա , հաս մը բանալու միաք ունինք :

Հսելիք չի կար , իրենց առաջարկութիւնը քաջալու համար տամանոց մ'ալ այս ապագայ բացուելիք զպրոցին տուի , եւ սպասաւորը կանչելով չի մը օղի ապլազրեցի :

Օղին չեկած , մօրուսաւոր եւ ակնոց զրած գանձանակակիր մը եկաւ :

— Աղգասէր աղաս , Հիսարի հրկիզելոց զանձանակն է , անտես մի առներ :

— Հիսար ե՞րբ հրդեհ պատահեցաւ :

— Ինչպէս բարեսէր էֆէնտիս , միթէ չէք յիշեր , ասից կարծեմ քսան տարի առաջ , զիւղին կէսէն աւելլին գրեթէ հրոյ ճարակ եղաւ :

— Սքանչելի բարեգործութիւն , քսան տարիէ ի վեր է լուսահոգի հրկիզելոց համար ստա՞կ կը հայթայթէք :

— Ի՞նչ ընենք աղգասէր աղաս , մենք ալ պիտի ապրինք :

Ահաւասիկ հարուստներու համար գեղեցիկ օրինակ մը « Ապրեցնելու համար տպրիկ » ինչ որ է , տամանոց մ'ալ այս անխոնջ բարեբարին աալով ճամբեցինք , սակայն գանձանակները անընդհատ իրարու կը յաջորդէին , որմէ գրալանս գտնուած դոյզն ինչ մանրուկ ստակս անմիջապէս սպատեցաւ եւ քառորդ մը միայն մնաց , եւ մինչդեռ օղի մը խմել կը պատրաստուէի , այս անգամ անդրավարանի վաճառատիկ հազար մէկը զանձանակի տեղ գտաւթ մը դնելով սեղանին վրայ , ճօճուն ձայնով մը ըսաւ :

— Սնանուն աղքատի մը համար է , տուողն ալ ողջ ըլլայ , չը տուողն ալ :

Բարեբարն ու անտարբերն միանդամայն ողջ ըլլալէ յեայ , անտարբեր գտնուիլ խորհելով ըսի :

— Աստուած օգնէ :
 — Երեք զաւակներով հիւանդ պառկած է :
 — Եթէ ինձի հարցունես, անհանգիստ մի ըներ բարեկամ, թող որ քննանայ :
 — Խեղճերը երեք օրէ անօթի են, պատառ մը հաց չունին ուտելու :
 — Ցաւալի վիճակ, սակայն մանրուկ չունիմ :
 — Տասը բարա պակարնայ քառորդ ալ կ'աւրեմ :
 Հսելիք չի կար, հարկ եղաւ որ երանելի քառորդս ալ քայքայուի . վերջապէս չերկարեմ, մինչեւ որ չիշ մը օդիս լմեցուցի, արդէն նիհար գրապաններուս մէջ կուտ մը անդամ չը մնաց. բարեկաղղաբար վաղեմի բարեկամներէս Սրբահամ աղային խանութը նստած էի, որուն չի մը օդին ստակը պարտք թողլով, համբերաստար Յոր երանելին նման տուն վերադարձայ :

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴՐԱՑԻՆ

Կան այսպիսի ընտանիքներ, որ փոխանակ իրենց առանին գործերով զբաղելու, զրացնուն տան մէջ անցած գարձածն հասկնալ իրենց բան գործ ըրածեն :

Դիմացի կամ քովի տուներնին ո՞վ կուզայ, ով կերթայ, հասկնալու համար հոգի կուտան և բացառապէս կը գոնուի նաև այն տեսակ ընտանիք, որ անկրթութեան ծայրն երթալով, ուրիշն տանը մէջ առվորած կենցաղավարութեան խառնուելու ալ կը յանդղնին. բարերազղաբար այս տեսակը թէ թուով քիչ է, եւ թէ ընդհանրապէս արժանիք չունին :

Մեր նկարագիրը վերջնոց առնչելու զիջանիլ չըլլալով, միմիայն հոս պիտի պատկերացնենք դրացեաց միջեւ տեսակ մը լրտեսութիւն, որ կարի պմզալի է :

— Գա ախճիկ, գէմի գուռը կը զարմէն կոր վազէ, նայէ ով է՞ :

— Ամա՞ն մարիկ, աս ատեն ով պիտի ըլլայ, եա էքմէքնին եա սախան է :

— Գա ինչուտ պէտք, մէյ մը չընայի՞ս ով է դուռը չալողը :

— Մարիկ, ան քուզ գիտցածդ չէ, պախալին մանչնէ, եկեր եալին շիշէն կուզէ կոր :

— Հեռուներ ըլլայ, մութլախ կէնէ եարբախ տօլմասի պիտի աղնին, ան ինչչնի պօղազ ունին օր :

— Մայրիկ վաղէ եկոյ, քովի հոռմին կէնճին տունէն պաղնիք կերթան կոր :

— Գա ախճիկ սանկ կեցիր նայիմ :

— Քովի բէնճիրէն նայէիր նէ չէ՞ր ըլլար, ախճիկ ինչ էր հագեր չը տեսայ :

— Ամէն օրուան մէհաճիր խումաշի պոլիկը հագերէր, քիրածի կէնճին հագած ֆիստանը տեսա՞ր :

— Ա՛խ մայրիկ, ան ինչ խընախ ֆիստան էր. քիչն քիչ տասը օսկիցի անձախ կըլլայ :

— Աստուծոյ աշկին մեռնիմ, ո՞ւրիէ ալ կնեն :

— Եր ոլ պաշ եառ ըսեր են նէ իրաւ է :

— Քեզի կէօրէ ասանկ լախըրաըներ չի վայլէր, հարըդ լսէ նէ եանի օսկորներդ կը կոտրէ :

— Ես հիմայ պան մը ըսի՞՝, ըսել ու գեցի քի սանքիմ ունի կընէ :

— Ուրիէ պիտի ունենայ, երկու տարի է քի էրկնէն զատուած է, տունի քիրա, վրայ կլոխ, պօղազ, ասոնք ամէնը կուզէ, ասոնք ելեր են տասը օսկինոց ֆիստաններ կը հագնին, չիաշակը իմին խելքիս պանը չէ :

— Հէլպէթ ունի օր կընէ կոր :

— Ունենայ նէ զուրսի չամաշըրի կերթայ :

— Ա՞տ ուրիէ համեցիր մայրիկ, վեց կոճակլը էլտիւմէներով, տակէն մուսուլին վրայէն ծանըր կիւփիւռ ֆիստանով չամաշըրի կերթան :

— Հապա ամէն օր ատանկ կը հագուի կը սքուի ուր կերթայ :

— Աման զուն ալ, կէնճը ամիսը մէյ մը անճախ դուրս կելլայ :

— Տահա տաջի օրը ժամը տեսայ :

— Մեղայ Աստուած մեղայ, կէնճը զայէր ժամ ալ չերթայ :

— Դահա ինչու տառը ագամը տեսայ :

— Մեր թարափը պիւէ չը նայիր օր հետը տեսնըւիմ . . .

— Աս պանին խայիլութիւն չունիմ կիսցած ըլլաս հա . . . Գա, զա, նայէ, զիմացինները էրիկ կառնեն կոր :

— Մայրիկ մեզի առ ալ առնէինք . . .

— Թիւրայէ էրիյին կուտուի՞ր օր առնեմ, Միւրափւմ ըլլար նէ կառնէիր . . . գա տաղին նայէ, օխա մը տահա թափթել կուտայ կոր :

— Օխան քանիի՞ կառնեն կոր աճապ :

— Մարզը քաստուն ըսաւ, անոնք եռսուն տուին, . . զուսնէ ախճիկ սա չունըր քաշէ :

— Ո՞վ է քի . . .

— Հաճին է, վեր եկոյ Հաճի ախալար :

— Բարեւ ձեզ ինտու էք աղէկ էք :

— Բնասր ըլլանք աղեկ ըսինա, տունէն ինտու են, չօճուխները բաները աղե՞կ են :

— Զօճուխները, բաները, ամեննալ աղեկ են, հո՞ս ինչ կայ, ինչ չիկայ :

— Ինչ ըլլայ, քովելմուսու հոռմին կէնճը ասօր թախըմ թայֆա պաղնիք կացին. քիրածինին հայուն կէնճնալ հետերնին, ան անանկ ֆիստան մընէր հագեր օր խելքի զարար կայիք պան . . .

— Ինք նալ աղւորէ տէ կը վայելցունէ :

— Աման զուն ալ հաճի, ատոր ուրանեղը աղւոր է :

— Աղւոր կըսեմ նէ, եօսմա է :

— Ան խըտար պիւը ես ալ տամ նէ, եօսմա մնալ ես կըլլամ . . . գա տխճիկ Հաճիին հայտէ ել խախուէ մը եփէ, ինչ կըսէի կոր, հա զիմացիններնալ, զէյթին եալշը տօլմանե՞ր մի կըսես, օխաններով էրիկներ մի կըսես, ճիւմպիւշ մը, ճիւմպիւշ մը օր . . .

— Վարգենին ախճիկը նշանեց զիսեկ՞ս :

— Զէ՞, զա որի՞ . . .

— Առաջ որի՞ համար կը խորազուէր զոր :

— Հասկցայ, կէնէ աղէկ մարդէ եղեր օր խօսքը պանեց, հարսնիքնին երկ է աճապ :

— Խապար չեմ, Սիրուն աղան տեսաւ քէօրրիւյին վրայ ան լսաւ քի Վարդենին ախճիկը նշաներէ . . . հեմակու հիմա մնաք բարով, նայիմ տասնին վարօրին կըրնամ համնիւ:

— Երթաս բարով, ամենուն ալ զատ զատ բարեւ կընեմ:

Դիմուս վրայ ըսելով Հածին մելինեցու, մաքին մէջ ունենալով, զրացեաց նոյն օրուան վարմանցը ցուցակը:

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Երէկ կարօսելոց եւ որբաց կեզր. Խնոմակալութիւնը, Ա. Յակոբայ Ռոբանոցին ինամակալութիւնն եւ Ազգ. Հիւանդանոցի հոգաբարձութիւնն՝ վարչութեան որոշմամբ համագումար նիստ բնելով որբախնամ գործին վըրայ ինչ ինչ կարգադրութիւններ ըրին:

— Գումաք Դամբի չորս միացեալ թաղերու Աղքատախնամ ընկերութեան ասան եւ վեց ամսեայ համարատութիւնն 1896 Յնքր. Յ է մինչեւ ցմէկ Մուլսի 1897 կ'աւելեկանանք թէ ոյն ժամանակամիջոցի մէջ հազարի մօս հիւանդներ զարմանուած են որբաց մէջն 20ը միայն վախճանած :

— Վազը Տ. Մեսրոպ Արքեստ. Սուքիսական Ա. Պատրիարք Հօր հրամանաւ Տիրապատ. Մարտիրոս Տ. Մահակեան Բաղէչի եւ կարսպեւ Տ. Մովսէսեան Պրուսի համար քահանայ պիտի ձեռնազրէ Մայր եկողեցւոյ մէջ :

— Հոռվմէական ազգայնոց Կաթողիկոս Պատրիարքական Փոխանորդի ընարաւթիւնը, կը լսենք թէ պիտի կատարուի ի մօտոյ: Արքանաւոր ընարելիներու մասին թէ մեր կարծիքը եւ թէ կենսական ծանօթութիւններ պիտի հրամարակենք առաջին առթիւ:

— Քաղ. Ժողովոյ նիստերն որ հինգշաբթի օրերն կրկար, այսուհետեւ որոշուեր է չօրեքշաբթի օրերն նիստընել: որովհետեւ Փոքր Ասիոյ թղթասարարութեան օրերն փոխուած ըլլալով, գաւասները զրկուելիք գրերը նոյն շաբթուան սուրբանդակին չը պիտի կրնայ համնիւ:

— Բաղէչի եւ Երգնակայի նորընաիր Առաջն. Տեղապահներն հինգշաբթի օրն տեսալցեցան Ս.մեն. Ա. Պատրիարք Հօր հետաւ որոնք յառաջիկայ շարթուան գումարուելիք Խաման Ժողովոյ ալ պիտի ներկայանան:

— Վանի Առաջնորդարանը Աղքատի Ա. Բարթուղիմէոսի վանքին Վանահայր կարգեր է Աղթամարա միաբանն երէն Սրճ. Կարապետ վարդապետ:

— Զմիւռնիս զանուող Տիկին Տիլապէրեան անցեալներն ծովն ինկեր է, եւ խեզզուելու մօս օկնութեան համնելով, բարեկազգակար աղատեր են:

— Յառաջիկայ շարթու Խաման Ժողով պիտի գումարի եւ պիտի զրագի մասնաւորապէս Առաջն. Խնդիրներով:

— Գուրուչէչմէկ առժամանակայ Թաղուկան Խորհու հրամարական տուած է:

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Արանտարտ կ'ըսէ թէ հաշտութեան բանակցութիւնը գոհացուցիչ վախճանի մէջ համնելով Օսմ. կառավարութեան եւ Եւրոպական Մեծ Տէրութիւննց միչեւ համաձայնութիւն դոյցած է:

Ասպահ խօսելով հաշտութեան բանակցութեանց վրայ, կ'ըսէ թէ քան արքիներէ ի վեր Թուրքիան բնաւ չէ խորհած խախաել իր խաղաղասիրական զերքէն, բայց

այն պարագայէն ուր իր ամենամուիրական իրաւունքները կը բռնաբարուին: Կրետէի խնդիրը ապացոյց է Կայս. կառավարութեան խաղաղասիրական դպացումներուն. անիկա կարող էր քանի մը զունզեր զրկելով Կրետէ, ինզգել ապատամբութիւնը, եթէ չըրաւ այդ բանը, պատճառը այն էր որ չուզեց հակառակիլ եւրոպական զակիճներուն որ սա պէս ըսել կ'ուզէին իրեն. «Մենք յանձնառու կ'ըլլանք խաղաղասիրական միջոցներով հանդարտեցնել կղզին, եթէ կառավարութիւնն առանձին յանձն առնէր ապատամբութիւնը կասեցներու հոգը, շատ հաւանական էր որ ընդհանուր խաղաղութիւնը վանդուէր իր արարքներով. » որով Կայս. կառավարութիւնը հրամարեցաւ Կրետէ զօրք զրկելու ծըրագրէն, եւ հիմա կ'սպասէ որ Եւրոպական Տէրութիւնները աւարտեն այն գործը զոր ստանձնեցին:

— Երեկի թուրք լրագրք հաշտութեան կնքուիլ կ'աւետեն: եւ կը խոստանան ամէն օր մաս առ մաս սայոյդ տեղեկութիւն տալ հաշտութեան պայմաններուն վրայ:

— Օհեսայի լրագրաց մէջ կը կարդանք թէ Ռուսիոյ կառավարութեան նպաստիք, Կ. Պօլսոյ մէջ Ռուսական թերթ մը պիտի հրամարակուի, մասնաւորապէս Ռուսսական վաճառակամութիւնը նպաստաւորելու նպատակաւ:

— Կը լսուի թէ երկու Եւրոպացի դրամատէրներ յանձն առեր են որոշեալ պայմաններով վճարել Յունաստանի վրայ զրուած պատերազմական տուգանքը:

— ՆԱՅ ԼՅԱԳԻՆ. — Կայս. Իրատէ մը, կ'ըսէ Մալիւմագ. Արաւոնութիւն շնորհեց Առեւտրական Սենեկի լրագրոյ խմբագիր Երուսալեմ Զարեհ Էֆ. ի Բերա անուն Փրանսերէն թերթ մը հրամարակելու:

— ՀՐԱՅԵՀԻՆ ԴԵՄ. — Թուրք լրագրք կը ծանուցանեն թէ, Օսմ. հավատակ Եռևանի էֆ., Տիմիդրաքի էֆ. Ղրիղորիատիս եւ խտալցի Մ. Ազիփօ Պէրղի մածոցիկ նիւթ մը հսարած են հրդէնի դէմ: Երէկ հանրոգուա շնորւթեանց պաշտօնատան մէջ ատոր փորձը կատարուելով, յաջող արդինք ունեցեր է: Պարտեզին մէջ վայատ խրճիթ մը շնորւեր է այդ նիւթով ծեփուած: Նախարարութեան պաշտօնեայք քարիւղով եւն. կրակ առեւեր են խրճիթին, որ չէ բռնկէր:

— ՈՃԻՐ — Խւզիէ անուն թուրք կին մը, հինչարթի առաւօտ ժամը Յին Լանկա, Թուլումպա մէյտանի. Շիւքրի անուն փաստականի մը վրայ չորս տնզամ ոէվլ վուլվէր պարապելով ծանրապէս վիրաւորեց:

ԱՏՎԲԻՆ ԼՈՒՐԵՐ

Պուգուէ առնուած լուրերն կը զբաղեցնեն Սոփիայի քաղաքական շրջանակներն: Կ'ըսուի թէ պայմանագրութեանց հակառակով ընթացքներու դիմադրելու համար, Ռումանիա նիւթական ո եւ է զոհողութիւններէ ետ չպիտի կենայ:

— Բեթրապուէ է կը հեռագրեն թէ՝ Ազախու ծովութեան ամրացներու մէջ կատարուած թնդանութագրինեան փոքրերն յաջող արդինք ունեցան: Յիշաւալ ամրոցներուն թիւը յառաջիկալին պիտի աւելցուի:

— Հելլեն կառավարութիւնը ընդարձակ հրահանգներ սպառնակող հեռազրեր ուղղեց իր Բարիզի, Լոնտոնի, Շեթերապուրի եւ Վիէննայի գեսպաններուն:

ՆԿԱՐՆԵՐ

Կիրակի օրն, պարոն մը իւր կնոջն հետ ցորեկուան ճաշի համար սեղան նստած էին. նոյն միջոցին չնշն բանի մը պատճառաւ վէճ մը կը ծաղի մէջերնին. եւ կոխը այն աստիճան կը սաստկանայ որ, կրկուքը մէկանց սեղանին վրայ գանուած, գանակ, պատառաքաղ, շիշ, գաւաթ, բաց պատուհանէն պարտէզ նետել կըսկը. աին: Սպասաւորը այս տեսնելով, ինքն ալ սեղանին վրայ գտնուած ապուրն ափսէն առնելուն պէս պարտէզ կը նետէ:

Պարոնը սպասաւորին այս անսովոր արարքէն վերջին աստիճան բարկացած դոչեց:

— Ծո՛ աւանակ, ապուրին ափսէն ինչու համար պարտէզ նետեցիր:

— Ներեցէք տէր իմ, կարծեցի թէ սեղանը պարտէզ պիտի փոխադրուի:

* * *

Առջի օրը Բերա Յըթի Շանի պարտէզին մէջ երկու օրիորդներ հետեւեալ խօսակցութիւնը կ'ընէին:

— Շիտակ ըսէ Գաթին, քանի՞ աարեկան էիր երր սիրահարութեան սկսար:

— Հաւատայ որ միտքս չէ, կ'երեւի որ այն ատեն շատ պղտիկ եմ եղեր:

* * *

Հետաքրքիր պարոն մը ծոյլի մը հարցուց,

— Ինչո՞ւ համար պղտիկ մնալ չուղեր մարդ:

— Որովհետեւ կրկին մեծնալու համար, աարինելով աշխատիկ պէտք է պատասխանեց:

* * *

Պըտուհի մը իւր սիրահարին հետեւեալ տոմսակը գրած էր:

Միակ պաշտելիս,

Անմիջապէս ինծի ծով մտնալու դամիզօլ մը զրկէ, որպէս զի ծով մտած ատենս զքեղ յիշելով մտքիս մէջ ունենամ:

Բոլոր սրտով քոյդ

ՄԱՆԻՇԱԿ

Երկրորդ օրն հետեւեալ պատասխանը առաւ իւր սիրահարէն:

Կենացս արեւը.

Ուզած դամիզօնիդ զրկելու չի համարձակեցայ, խորհելով որ եթէ ծովուն մէջ անզգուշութիւն մը ընելով ձեզի գրադղութիւն մը պատահի, անշուշա չէք ուղեր որ ձեր մտքին մէջ դանուելով ես ալ միտեւլ խեղդուիմ:

Ընդունեցէք աիկին բոլոր համակրանքներու . . .
Գամիզօլի տեղ:

* * *

Նախանիէլ Լէէ, բազմաթիւ թատրերդութեանց հեղինակն, որ Անգլիացւոց մէջ յիշատակը չյարգուեցաւ, իւր վերջին օրերն լօնտրայի յիմարանոցի մը մէջ ան-

ցուց: Գիշեր մը պայծառ լուսնի ատեն, իւր ողբերգութիւններէն մին յօրինած պահուն, սեւ ամպ մը կիսովին լուսնին երեսն ծածկեց: Նախանիէլ այս աեմնելուն, հրամայական շեշտով մը դոչեց:

— Արամա՛զդ, ել սա լուսնին քիթը առ:

Այս միջոցին աւելի թանձր ամպ մը լուսինը բոլորովին խաւարեց:

— Վայ աւանակ ըսաւ խնդալով, ես անոր միայն քիթը առ ըսի, այն բոլորովին մարեց:

* * *

Գաղիացի գինուվ զինուոր մը իւր տամնապետին կըսէր:

— Լոէ՛ գու, գուն մարդ չես:

— Հիմայ հակառակը պիտի ապացուցանեմ քեղ ըսաւ տամնապետը սպանալով:

— Երբէ՛ չես կարող, հարիւրապետիս անգամ առաւօններն ի՞նչ հրաման կուտայ — այսինչ կայանին համար վեց մարդ եւ տամնապետ մը — չըսեր, ուրիմն խոստովանէ որ տամնապետները մարդ չեն:

* * *

Երեւելի բնագէտին մէկը իւր գրատկան կարողութիւնը ցոյց տալու համար զիտնոց կաճառի մը մէջ կըսէր թէ Աստակոզներն ծովուն գարտինալներն են:

— Քսել է թէ ըսաւ ուրիշ մը, ձեր կարծեօքը, իսաշուելէ առաջ առաջ գոյնը կարմիր է:

* * *

Թուաբանութեան դասաւու մը աշակերտին կը հարցունէր:

— Ծառի մը վրայ տամներկու աղտւնի կեցած են, որորդը հրացանը պարագելով հինգ հատը զարկաւ, անդին քանի հատ կը մնայ:

— Եօթը հատ...

— Ոչ ըսաւ զաւանիերը, հատ մը սնդամ չի մնար, որովհետեւ միւսներն հրացանին ձայնէն թռած են:

* * *

Ժամացոյցս լարելու մուցեր եմ, երեքին կեցեր է կ'ըսէր ոսկերիչ մը իւր գրացի արհեստակցին:

— Լարելուդ պէս զարձեալ կը բանի ըսաւ արհեստակցը անհամերութեամբ. ես ի՞նչ ընսեմ որ իմս վեց ամիսէ ի վեր է երկու ոսկիի զրաւի զրած եմ, ժամացոյցս կեցած, աոկասը կը բանի:

* * *


Սեփոն աղա, կերթա՞ս կոր:

— Այս՛, գարձեալ ի՞նչ կայ, բա՞ն մը կուզես:

— Ի՞նչ պիտի ըլլաց, նէ զէյթին եազի մնաց, նէ տամլա մը քէօմիւր կայ:

— Պէս կնիկ, առառու մընալ բան մը չեմ ուզեր ըսէ:

— Քա կուզեմ կոր տէ չես բերեր կոր, հապա չուզեմ նէ հալըս ուր կ'երթայ:



ՎԻՊԱԿԱՆ

Հնմթերցասիրաց բազմաց ծանօթ « Կորուսեալ կըտակը » անուն հեղինակած վէպս՝ որն որ բազմաթիւ դժուարութեանց համոցի պելով, երկիցս ընդհատել ստիպուելնէս յետոյ, գժբաղդաբար, երրորդ անգամ շաբաթական տեսարի մը մէջ մաս առ մաս հրատարակել սկսանքի Բայց անոր արտօնութիւնը մեր անուան առած չըլալնուս, տպագրիչ արտօնատէրը, բոլորովին ինք օգտուելու մտօք, մեզ հետ կած ընկերութենէն զատուելով, եւ մեր հեղինակած վէպին մինչեւ հիմայ հրատարակուած թերթօններն ալ՝ որ մենք իրեն յանձնած էինք, իւրացնելով, ետ չի տուաւ(1): Արդ, արգէն հրատարակուած այդ թերթօններն լմուլէ վերջը, բնական է որ Մողարի հրատարակիչը չի պիտի կարողանայ չարունակել մեր վէպը: Ուստի այդ տարաբաղդ պատմութիւնը ամրողջացնելու եւ Ծաղիկի ընթերցողաց մէջ վէպին սկզբնաւորութիւնը չը կարդացողներուն համար, մինչեւ հիմայ հրատարակուած մասին հակիրճ մէկ ամփոփումը ասու հաստարակեցինք, որմէ յետոյ ըստ առաջնորդ իրր թերթօն այս օրունէ մաս առ մաս Ծաղիկի մէջ չարունակելով, պիտի ամբողջացնենք ՄԵՐ վէպը:

Օ. Մ. ՀԱՅԵԱՆ

ՀԱՅԱՆ ՌՈՑՈՒԹԻՒՆ

(2) 1854ի պատերազմին, Միքայէլ Դաւիթեանց անուն վաճառական մը անողիական բանակին ուահեսուը մատակարարել ստանձնելով, Պալրքլավու կերթոյ: Հոն խիստ հարուստ Ալպանիացի վաճառականի մը հետ կը բարեկամանայ որ Օր. Լուսի անուն հայ օրիորդի մը հետ ամուսնացած է եւ որմէ երկու տարեկան Օհան անուն զաւակ մը ունի, Ասոլի Պէրնիյէ կերծ անուան ներքեւ սիկարեան մը, իրր լրագրի թղթակից Սուչոյի հետ կը բարեկամանայ, եւ կինը Լուսին հրապուրելով, զաւակն ալ միասին խոյս կուտան, Սուչոյ ի ինդիր իւր զաւակն Եւրոպայ կ'ուղեւորի, աղաչելով Միքայէլ Դաւիթեանցի որ՝ ուր որ գնանուի գնանուէ իւր զաւակը եւ թէ որ այս մասին տեղեկութիւն մը ստանայ, հետեւեալ հասցէին անմիջապէս իմաց առ Կալաց, Զկան վաճառնոց, թիւ 49, Լուքա Միխալովիչ:

Միքայէլ Դաւիթեանց, Ռումանիոյ Պուզրէչ քաղթին մէջ իւր վազեմի բարեկամը Ռուբէն Խաչառուրեանցի պատմելով այս դէպքը, կ'աղաչէ որ Սուչոյ կիրովայի զաւակն ինքն ալ գնանուէ: Լուսիի առեւանդիչը վիէննայ խոյս տալով, անդ Լուսի ջերմատապէ բանուելով խելակորոյս հիւանդ կը պատիի, այն միջոցին Օհանի գայետին անզգուշութեամբ աղեկը պանդոկին պատշգամէն վար ինսալով կը մեռնի: Ասոլի Պէրնիէ որ Տիմիթրօ անուն յոյն մ'է, վիէննայի Որբանոցին Օհանի խիստ նը-

(1) Միթէ ատանկ բան կ'ըլլայ պիտի ըսեն . . . մեր ալ զարմացնը, բայց կ'ըլլայ եղեր. Կարմիր զոյնի վրայ գաղափար չունեցողը անշոշտ պատւոյ մասին այնչափ բժախնդրութիւն չըներ:

(2) Վերջին անգամ կորուսեալ կտակը հրատարակած ատենիս վէպին անձնուրութեանց անունները փոխելու հարկադրուցանք, այս անզամ դարձեալ նախկին անունները պիտի գործածենք:

մանսագ տղեկ մը առնելով, մեռնող տղուն տեղ կանցունէ. որուն ճային ոսկի խաչը հանելով պիտակին ճիսը կանցունէ, յետոյ Սուչոէն գողցած ստակները հատցնելէ վիրջը Լուսին Պուզրէչի մէջ անօգնական կը լըքանէ որն որ ութը տարի վերջը հիւանդանոցի մէջ կը մեռնի, նախապէս քահանային խօստավանելով իւր գործած միզքը, եւ կ'աղաչէ որ իւր զաւակին հայրը Սուչո կիրգան գըտնալով զաւակն անոր յանձննէ:

Ռուբէն Խաչառուրեանց այն ժամանակ Պուզրէչի մէջ կը գտնուէր. քահանան կը խորհի տղեկը Պ. Ռուբէնին հովանաւորութեանն յանձել, ուստի տղեկն առնելով անոր կը զիմէ, Պ. Ռուբէն երբ կ'իմանայ թէ բուն խկ. Սուչո կիրքայի զաւակն է, անմիջապէս Միքայէլ Դաւիթեանցի կը գրէ որնոր Ֆօքշանէն Պուզրէչ գալով, կը խորհին որ Պ. Ռուբէն անձամբ Կալաց երթալով կ'արագ կ'արագ Սիխալովիչէն Սուչո կիրքայի ուր զըտնին խմանայ: Ռուբէն Կալաց հասնելով կը տեղեկանայ թէ Լուքա Միխալովիչէ կրկու տարիէ ի վեր մեռած է. Կալացի մէջ զիմէր մը, պատահամամբ Տանիւագ գետին մէջն խեղգուելու մօտ՝ Ֆիլիպ անուն մարդ մը կազատէ, որուն հետ մտերիմ բարեկամութիւն կը հաստատէ, յետոյ Պուզրէչ վերագանակուուն Օհանը որդեզրելով առաջին կարգի գալոց մը կը գնէ, հինգ տարի վերջը տղան բաւական ուսումն առած, գպոցէն ենելով Միքայէլ Դաւիթեանցի քով գրագրութեան կը մտնէ: Դիմազգաբար տարի մը վերջը Միքայէլ Դաւիթեանց կը մեռնի եւ իւր գոյզը երկու միլիոն ֆրանք Ռումանիոյ ազգային դրամատունը կը դնէ պայմանաւ որ տասն եւ հինգ տարի շահագործուելէ յետոյ, Պոլիս, եղբօրը Յուսիկ Դաւիթեանցի զաւակներուն տրուի, եւ կտակակատար կը կարգէ Ռուբէն Խաչառուրեանցը. Օհանին ալ հարիւր հազար ֆրանքի մաս մը հանելով: Դաւիթեանց, իւր կտակին մէկ օրինակը եղբօրը այրիին, տիկին Սարդինէի զըրկած էր ժամանակին, եւ աղաչած էր Պ. Ռուբէնին որ պայմանաժամամբ լրանալուն մօտ Պոլիս երթալով, եղբօրն այրիին եւ իւր զաւակներն առնելով Ռումանիա բերէ:

Տիմիթրօ՝ որ ապագային իրեն շահու աղքիւր մը ընելու համար Օհանին վրայ միշտ կը հսկէր, եւ զաղնաբար սերտ բարեկամն եղած էր, Օհանէն Դաւիթեանցի այս հրատակը լսելով, եւ այս մեծ գումարը իւրացնելու համար զիւական խորհուրդ մը յղանալով, Օհանին աջակցութեամբ իւր նիւթած դաւը հետեւեալ կերպիւ մասմբ զիուի հանեց:

1870ի Յունիվար ամսոյն մէջ Պ. Ռուբէն Պոլիս պիտի ուղեւորէր Յուսիկ Դաւիթեանցին այրիին ու երկու զաւակները զանելով Պուզրէչ գաղթելու համար՝ Օհան իւր հայրագրին աղաչեց որ զինքն ալ միասին տանի, այս առմիւ կ'ըսէր Պոլիսը աեսած կ'ըլլամ. Ռուբէն հաւանելով Օհանն ալ միասնեղ կ'առնէ:

Ճանբան փոթորկի ատեն Օհան իւր հայրագիրը ծով կը նետէ ու Պոլիս հասնելուն, զինքն սպասող Տիմիթրօյն հետ Գահիրէ կ'ուղեւորի. Պ. Ռուբէն Խեղդուելէ ազատելով, Օհանէն վրէժ լուծելու համար ինքն ալ Գահիրէ կ'երթաց, ուր հինգ ամիս իցուր Օհանը վիստուելէ վերջը մը Գանթարայի զավիր փողոցներէ միոյն մէջ չորս

չարագործներ մարդու մը վրայ յարձակած տեսնելով՝
վրայ կը հասի և չարագործք խոյս կուտան, և մնե
կ'ըլայ զարմանքը տեսնելով որ վիրաւորեալ մարդը Տա-
նիւթ գետէն խեղղուելէ ազատած Ֆիլիպ անուն անձն
էր :

Ռուբէն Օհանը գտնելէ յոյսը կտերով Պուղպէջ կը վերադառնայ : Օհան եւս Ռուբէնի հաղածամքէն ազատելով, Պօլիս կը վերդառնայ Տիմիթրօյի հետ, եւ Բերացի մեծ հրդեհէն օգտուելով, տիկին Սարդինէի առանձն Դաւելիթեանցի թէ Կտակը եւ թէ Տիրան անուն վեց տարեկան զաւակը գովնալով, տղիկը Տիմիթրօյին կը յանձնէ : Տասը տարի ժամանակ անցնելէ յետոյ Օհան, օր մը տիկին Սարդինէի աղջկան Օր . Սաղինիկին կը հանդիպի, եւ խօսակցութեան միջոցին կը հասկնաց թէ Տիրանին քոյրն է, ուստի զաղանաբար հնաեւելով բնակութիւննին կը սորզի . այս միջոցին Ռուբէն Խաչատուրեանց ալ Պօլիս եկած է, Օհան՝ Առթինիկը լրատասած պահուն՝ ինքն ալ Օհանը լրահսած, եւ ծպաելով զաօսարանին մէջ հետը բարեկամնալով, լաւ մը զինովցնելէ վերջը, Ֆիլիպպ ձղնաւոր մականուածնելոյն աշակցութեամբ՝ (այն անձն որ երկու անգամ մահունէ ազատած է Ռուբէն) տան մը մատանին մէջ կը փակէ, եւ վրայէն Դաւելիթեանցի կը տակը գտնուելուն, տիկին Սարդինէի ուր գտնաւիլ Օհանին զիանալիքը կռահելով, բանտարկեալը Ֆիլիպի հսկողութեան յանձնելով, առաւօտուն զալու պայմանու կը մեկնի :

Ֆիլիպ որ Սուչօ կիրքա վաճառականն է, Ռուբէնին
պատմութենէն իմաստլով որ Օհան իւր զաւակն է, եւ
զայն անմեղ կարծելով, Ռուբէնին մեխնելէն յետոյ Օհանը
մառանէն կը հանէ եւ քսան հազար Գրտսնքի չէք մը տա-
լով, կ'ստիպէ որ Պոլիսէն մեխնի, պայմանաւ որ Տիկին
Սարդինէի ուր բնակիլը իրեն ըսէ. Օհան կեզծ հասցէ մը
ըսելով կը պատրէ զայն եւ խոյս կուտայ: Տիմիթրօ Օ-
հանէն կասկածիլ սկսելով, Տիրաննը՝ Խոկիւմրիւ զեղէն՝ որ
խժուժ կնոջ մը քով թողած էր, կ'առնէ եւ Օթմա չէշ-
մէի սրճարանին մէջ սպասաւորով Թագէին կը յանձնէ
որպէսզի Ֆէնէր գանուող իւր մէկ զինվան բարեկամն
տանի :

Ահա ասկէ վերջը կը սկսի պատմութեանս շարունակությանը :

բուշի Պօլիս կը փոխազդեր ճամբռդները թայց այս նը-
պասար խիստ անըպաստ պայմաններով սահմանափակ-
ուած էր կարօսելոց . օրինակի համար առաւազները ար-
շալոյսուն կը մեկնէր Նէնի մահալլէն եւ իրիկուան ժամ-
ը իննին կը մեկնէր կամուրջէն . առիջ զատ առաւու-
ները՝ առանց սուլիչի ձայնով մեկնելու նշան տալու ,
խոյս կուտար Եէնի մահալլէն եւ նաւազեաթին արուած
հրահանգի մը համեմատ՝ նթէ հանդիպելիք նաւամա-
տոյցին վրայ լազմութիւն տեսնուել , առանց այդ նա-
ւամատոյցը հանդիպելու , իւր ճամբան կը շարունակէր ,
եւ այս ալ՝ ինչպէս յայտնի է , նպաստաւորեալներու
համար կարի անըպաստ էր :

Մեր այս անցքերը պատմած առաւօտուն, ի փիլիկ չողենաւը՝ (այս անունը տուած էին) կարծենք մեքենայի խանգարման մը պատճառաւ, փոխանակ առաւօտուն, ժամը իննին, ժամը տասն եւ մէկը քասորդ մնցած մեկնեցաւ Ելնի մահալլէին, որուն մէջ կը զանուէին նաև մենակեացն ու Պ. Ռուբէնը. առաջին նաւամատոյցը Մէսար պուրինի երկու ծամբորդ միայն կար, ասոնք ալ արգէն ընթերցողաց ծանօթի Թաղէն ու Նիքո անուանեալ պատանին էր որոնք ինչպէս յայտնի է, Օրթա-Զէշմէշն ելած էին:

Շողինաւը Մէսհար Պուրնու հանդիպելէ յետոյ իւր ճամբան շարունակեց : Թաղէ պատանիին հետ շոգինաւ մանկելուն խելաց կողմը երթալով, ճիշդ Պ. Ռուբէնին և մենակեացին դէմք նստան :

— Աղէկ հասամք ըստւ Թաղէ աճապարանքէն հեւալով, նզովից արմատ, ծխախտի տուփս տլ խանովը մոռցայ, անշուշտ քուկդ վրագ է, հանէ մէկ մէկ սիկառ սլորհնք:

— Ես ծխախոս չեմ զործածեր պարոն ըստ սպառանին :

— Ահաւասիկ ձախորդութիւն մը , բայց ինչ օղուտ , համակերպելու է բառ Թաղէ վիլխառվայտար :

Պ. Ռուբեն վայրկեանէ մը ի վեր Թաղէին քովը նըստող պատանին կը գիտէր . իսկ մենակեացը խոր մտածութեանց մէջ թաղուած , իւր շուրջը անցած դարձածին ամենեւին ուշագրաւթիւն չէր ըներ :

— Սա պատճենին դիտեցի՞ր ըստ Պ. Ռուբէն Մենակեանին :

— Ո՞ր պատճենն , հարցուց կիրքա մտախոհութենէն սթափելով :

— Սա մեր զիմանցը նստող պատճենն, զարմանալիքան, անդիմակը մեր համակրութիւնն մը ազդեց ինձ. խեղճն իսպան մեծ մշաու մը կը առաջանի :

— Հազած զնցոսիներէն յայտնի է որ աղքատ է ըստ իս, այս տարիիքը ունեցող պատանիներու համար գործ չի պակսիր և թէ ծոյլ, կամ ուրիշ մոլութիւն մը չունենայ, քավի նստողը կը ճանչնամ, ապիկար որիկային մէկն է :

ԿՈՐՈՒՄԵԱ ԿՏԱԿԸ

ՀԵՂԵԿԱՆԻ

Տ. Ա. ՀԱՅԵԱՆ

ՊԱՏՐՈՒԹՅ

1870 ի Բերայի մեծ հրդեհն յետոյ , շողենաւազին Բարեգործական լնկերութիւնը , հրկիվեալներուն նպաստ մը ըլլալու համար , ԵԽՆԻ մտհալլէէն մինչեւ ԵԽՆԻ գիւղ հանդիպող շողենաւ մը յատկացուց որն որ երգու զու-

Skr Lruqrnju' u. Uuk'pu.Obu'u

ՏՊԱԿՄԱՆԻՑԻՆ ՍԱՐԸԵԱ

(Նախկին ՊԱԴ.ՏՈ.ՏԵՍ.Ն Տպարան)

Ա. Պոլիս, Սուլքան Համբամ 14.